

Կատ աւելի զիւրին է որ առջի կամքդ սանձես՝ քան թէ անկեց վերջի եկողները կատարես :

Իրաւ՝ փորձին տուած դասերը սուղեն . բայց անխելքները խրատելու համար մէկ հատիկ են :

Հպարտութիր առատութեան հետ

Կ'ընէ իր նախաձաշիկը , աղքատութեան հետ՝ կէսօրուան ձաշը , անպատուութեան հետ՝ իրիկուան ընթրիքը :

(Ծ)է որ գէշերը գիտնային թէ լաւ ըլլալին ինչափ բարիք առաջ կու գան , շահու համար լաւ պիտի ըլլային :

ԳՐԵՆՔՆԻՆ

Բ Ա Ն Ա Ս Ի Ռ Ա Կ Ա Ն Ք

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Պիետարոս Քենարերգակ :

Որպէս գետ գոռ մեծամուռնչ վիժեալ յահեղ պարեխաց ,
Ռոտուարացեալ ջուրբք բազմօք , տուրք յորդառատ մըրըրկաց ,
Վճել աճէ , զիզանի եւ լատ ափունս զանցանէ ,
Մապէս Պիհնդար ի խորին ի վեր վազեալ յաղբերէ՝
Փըրփրայ , յուզի , մուճնէ .
Դարիւ դարիւ հոլովեալ ընդ հիացեալ միտըս մեր :

Լ.Ը ՊՐԵՕՆ

Պիհնդարոս այն Հօյն մեծահամբաւ մատենագիրներէն մէկն է՝ որոնց անունը դպրութեան մէյմէկ տեսակը կըներկացընէ :

Ծանաւ այս բանաստեղծս՝ ի (Ծ)էրէ Ռփովտիոյ 522 տարի Վրիստոսէ առաջ և մեռաւ 72 տարուան : (Ծ)է որ հաւտանք Հունաց , զարմանալի եղած է ասոր ծնունդը , զարմանալի մահն ալ մանաւանդ (թէ առասպելական : Խաղյան այս է որ տղայութեանը ժամանակ երաժշտութեան ու բանաստեղծութե վարժապէտ ունեցաւ Վիրտէ կինը , հոչակաւոր՝ Պիհնդարոսի , Լորիննայի պէս մեծահանձար աշակերտներ ունենալուն համար : Լոյս երկու աշակերտակիցը արուեստից սիրովը իրարու հետ միացան . Պիհնդարոս՝ Լորիննայէն պղտիկ ըլլալով զանիկայ իրեն խորհըրդակից ունէր :

Պիհնդարոս գլխաւորապէս քնարերգութեան ետևէ ընկաւ , մասնաւոր ալ Հունաց խաղերուն մէջ յաղթող նահատակները երգելու : Խրբեմն ալ շի-

նած երգերը ուրիշներուն ինդրուածքովն ու վճարքովն է , անկեց է որ զինքը կը բամբասեն ումանք իբրև արծաթասէր :

Հունաստանի մեծ բաղդն եղաւ ոչ միայն այսպիսի քերթող մը ունենալը , այլև այնպիսի ժամանակի մը մէջ ունենալը յորում դեռ նոր զարմանալի արիութեամբ յաղթելով Վսերբսեայ անհամար բանակին՝ մտքերնին բոլորովին գրաւուած էր փառաց գաղափարով . ուստի Պիհնդարոս ալ անդադար յայն յորդորելով՝ մեծ յարգութիւն ունեցաւ : Բայց ոչ առանց դիտելու առատաբար իր տաղերը կը չինէր՝ այլ ընտրանօք . վասն զի “ Պավեստները , կ’ըսէր , բարեգործութեանց վարձքն են . անոնց հեզիկ ցօղովը կ’աճին առաքինութիւնք , ինչպէս տունկերը ցօղով երկնից . միայն աղէկները կրնան գովել զառաքինիս ,, :

Վեծ փափագ ունէր Պիհնդարոս խաղաղ կեանք մը անցընելու , և իրաւցնէ իր փափագն ալ կատարուեցաւ : (Ծ)է-

պէտ և թակեացիք իրեն վրայ տուգանք դրին՝ իրենց թշնամիները զլ' թէնացիս գովկելուն համար, և հինգ անգամ ալ բանաստեղծից վիճակին մէջ՝ լորին նայի առաջերը քանի զիրեները նախապատիւ սեպուեցան, սակայն շատ չտեւեցին այս անիրաւութիւնները, և շուտով գուարթ օրեր տեսաւ: Ի՞մ ենացիք և չունաստանի մէկալ ազգերը զինքը մեծապէս գովկեցին. և նոյն ինքն քերթողուհին լորինա իր յաղթուիլը խոստուլանեցաւ Պինդարոսի առջեւ: Դեղփիս՝ Պիւթեան խաղուց մէջ ստիպուած ժողովքեան բազմութէնէն՝ գլուխը սարդենի դրած նստաւ՝ ի բարձրագահոյս, և այն դիրքին մէջ՝ հնչեց հրաշալի երգեր, ու զմայլեցընելով զամէնքը՝ աւելի գեղեցիկ երկեցուց հանդէսները. և զոհերը լմբննալու ատեն Ապողոնի քուրմը՝ իրեն բաժին հանեց զոհէն: — Ի յսպէս խաղաղ կեանք մը անցընելով մեռաւ և թաղուց իր անհաւասարելի տաղերը մինակիշատակ, որոնց կը վկայեն և կը գովեն ամենայն նախնիք և արդիք. և նոյն ինքն Արատիոս լատին մեծ քնարերգակը, որ ամենագեղեցիկ տաղի մը մէջ նուիրած առ Պինդար՝ մեծապէս զինքը գովկելէն վերջը, կը խոստովանի զինքն անկարող հասնելու այն բարձրութեան, ուր Պինդար հասած կը փայլի:

Վակայն ինչպէս ինքնիսկ հոմերոս իր Օսիկոսը ունի, Պինդար ալ ունեցաւ հակառակորդներ, որոնք մասնաւորապէս կը դատէն իր բանից երկդիմութիւնը և զանոնք գրելու կերպը իբրև խրոխտ ու յանդուզն: Բայց պէտք էր ասոնց մտածել թէ Պինդար ինչ ժամանակ և ուր տեղ և որոնց առջեւ կ'երգէր. այն ատեն իրաւունք կու տան իրեն այն կերպերուն, իրաւունք կու տան գարձեալ Ծունաց լեզուին հարցատութիւնը քիչ սեպելուն իրեն մեծ և վսեմ իմաստները բացարելու, և իբրև թէ լեզուն թողլով՝ հանձարոյ լեզուաւ խօսելուն: Խնչալիսի հանձար չէր պահանջուէր երգելու միշտ մի և նոյն նիւթին վերայ, միշտ նոյն ձիընթացը,

նոյն կառարշաւը, նոյն կափամարտը. անդադար փոփոխելու զայն, միակերպութէնէ փախչելու, նիւթէն ըստ պատշաճին օտարանալու, և հեռանալով ալ իմաստին կապակցութիւնը պահելու: Ի յս ամենայն դժուարութիւնները չկրցան յաղթելայն զօրաւոր հանձարոյն, որ կը բորբոքէր սիրով հայրենաց և փառաց, որուն շատ դիցազունքը իրեն կը սպասէին անմահանալու համար: — Պինդարոսի գովասանութեանց անսպառ աղքիւրը այս երկուքն էին, կրօնք և փառք հայրենեաց: Աւ իրաւցընէ Ծունաց իմաստուն օրէնսդիրք ոչ՝ ի զուարձութիւն միայն կանգներ էին այս տեսարանները, այլ նաև ազգելու համար այն կրօնական ու աստուածային երկիւղին սկզբունքը, այն հայրենեաց սէրը՝ որ զամէն ազգյամէն ժամանակի փառաւոր կ'ընէ: Պինդարոս աւելի քիչ կը հոգայ զյաղթողը՝ քան զյաղթանակը. ցանկանալով միշտ ցուցընել իր հայրենակցացը թէ որն է ձշմարիտ փառքը, անդադար հօն կը դիմէ. և թէ որ իր դիւցազնին վրայ զայն զգտնէ, կը խնդրէ իր հայրենիքն, իր նախորդներէն, և նոյն իսկ խաղերը հաստատողներէն: Ինկեց են այն մեծ ու վսեմ զարտուղութիւնները, որ շատ անգամ կը կարծուին թէ իր նպատակէն կը հեռացընեն զինքը, ինչպէս որ նոյն ինքն Պինդարոս կը խոստովանի իրեն համար աւելի սրամութեամբ, թէ քաջերը կ'երգէ այն պայմանաւ, որ անոնց վրայ չխօսի: Իսկ թէ որ այն բարակ կապը որ իրեն զարտուղութիւնները նպատակին հետ կը կապակցեն՝ շատերուն աչքէն կը փախչին, պէտք է գիտնալ որ սրամիտ քննիչք, ինչպէս լոնգինոս ու Պիուալոյ, իմացան այս գէղցիէ խառնակութէան պատճառը և զարմացան. այս խառնակութիւնն է որ յուսահատեցուց զիլրատ ետեւէն հասնելէն, և որուն համար Պարթելըմի կ'ըսէ. (Պւղեորութիւն լրտ. Ինաքարս. հատ. Գ) “ Ոգի նորա կորովի և անբռնադատ, յախուռն և խրսիստ

և սաստիկ շարժմամբքն՝ ի վեր երևի։
Եթէ զգիս առաջի կայցէ նմա երգել՝
ամբառնայ իբրև զարծուի մինչեւ յա-
թոռ նոցա . իսկ եթէ զմարդիկ, յար-
ձակի յասպարէզ անդր որպէս ամեհի
երիվար . և ուղիսօրէն իմն ընդ երկինս
և ընդ երկիր հոլովէ պատկերս վսեմն,
այլասացութիւնս յանդգսնս, իմաստոս
զօրաւորս, և վճիռս լուսաձանանց „ :

Այսչափ ձրից համար զարմանք չէ
Յունաց այնչափ հրաշանալը իրենց այս
քնարերգակին վրայ . որոն տանը խը-
նայեց Լեռքսանդր Ծաւքէ քաղաքը կոր-
ծանելու ատեն՝ ի պատիւ նորա . իր
մահուընէն վեց հարիւր տարի վերջը
գտաւ Պաւսանիաս իրեն արձանը Ծաւ-
քէ քաղքին զինուորաց կրթութիւն ը-
նելու տեղը . բայց այս արձանս ալ մա-
շեցաւ ժամանակին . միայն իր տաղե-
րը ազատեցան ամէն վտանգներէ և հա-
սան մեր ձեռքը , որոնցմէ մէկ հատ մը ,
իբրև թեթև ձաշակ մը տալու իր հան-
ձարոյն՝ կը թարգմանեմք : Եւ այս է տա-
ղին նիւթը . Տրասիբուլոս որդի Քսենո-
կրատեայ Լիքրականդացւոյ՝ Պիւթեան

խաղուց մէջ յաղթելով՝ի կառարշաւս ,
ուզեց որ փոխանակ իրեն՝ իր հայրը
հոչակուի : Բերթողը հրաշացած այս
որդիական սիրոյն վրայ , յաղթանակին
գովեստ տալու ատեն կը դառնայ շատ
ձարտարութեամբ զայդ յիշելու : Ա’
բեակայէ ձեմել նորհացու Լստղկան
պարտիզաց մէջ, երթալով Դեղփիսի
տաճարը , ուր որ աստուածային գաղտ-
նեաց մէջ կը պահուի երգոց գանձարան
մը , զոր փոթորիկները չեն կրնար ցը-
րուել , և այս կը բերէ փառս դիւցա-
զանց : Հոս դառնալով առ Տրասիբու-
լոս , կը տեսնէ զինքը լցեալ այն աղուոր
զգացմամբ առ Լստուած և առ հայրը ,
ինչպէս Լենդաւրոս Լքիլեայ վրայ ,
կամ Լնտիլոք՝ որ կեանքը հօրը սիրուն
կը զոհէ . և ասոր պատմութիւնը կը
շարունակէ ըստ մասին համաձայնելով
Հոմերոսի Է հագներգութեան մէջ
սպատմածին , և ըստ մասին անկէ զար-
տուղելով . յետոյ ներբողելով զպատա-
նին այնպիսի փառաւոր օրինակաց հե-
տեած ըլլալու համար , կը վերջացընէ
տաղը :

ԱՌ ՔՍԵՆՈԿՐԱՏ ԱԿՐԱԿԱՆԴԱՑԻ

ՅԱՂԹՈՂ Ի ԿԱՌԱՐՇԱԽՄ

Լըւարուք . . . ի դրախտ ծաղկեայ սաւառնիմ
Չըքնաղ չնորհաց եւ գեղամոյն Լստղկան ,
Ո’ինչ զիս կոչէ գուշակականըն մեհեան

Լշխարհիս կեզրոն :

Լստ՝ պսակելոյս Քսենոկրատայ սարդենեաւ ,
Եմմենեայ զուարթ տոհմի , ուերկրին գերազանց ² ,
Լստ ի մայրիս գիցըն Պիւթեայ՝ պահի գանձ
Լքրոց հեշտակրօն :

Քաւ . զայն վատնելի ծով շանթիք գոռալով
Լմայրոպայոյզք եւ խաւարինք գան աստ ոչ .
Ու վէս մըլլիկ որ կուտակէ յիւրըն ծոց
Օաւազախառն հոյլ :

¹ Դեղփիսի տաճարն՝ համարեալ կեդրոն աշխարհիս :

² Եմմենեանք ազգակիցքն էին ցեղին նախնեաց Քսենոկրատայ . իսկ գեան այն է որ ընդ երկիր նոցա ընթանայ :

Ա. Ալ գովութիւնս արժանս եւ փառս դիւցազանց ,
Ի քաղցր համբոյր պՃնեալ լուսոյ ի նըշոյլ ,
Ի կառս ածեալ բերէ նա , ով Տրասիթուլ ,
Ի՞ր հայրդ եւ առ քոյս .

Որ զյաղթական բարձեալ բերեսդ ըզպատկեր
Յուշ ածելով ըզգեղեցիկ դաս խրատուն ,
Օչոք ետ երբեմն յանձաւ լերանց՝ Պեղորդւոյն՝
Շաբարն Փիլլիրիտ .

“Պատուեաց , ասէ , զամենակալ ձեռն անմահ ,
Որ շըկահէ զշանթիս ահեղ կայծակաց .
Ա. Ալ ընդ նըմին հօրդ արեւուն պատկառ կաց՝
Յօրհաս կորափիս ,” :

Ի զնոյն խորհուրդ ըզգօնն երկնեաց Խնտիլոք
Ոինչ հօրն ի սէր անկաւ թաւալ դիտապաստ ,
Երբ գոռ Ուեմնեայ՝ վարչի վաշտուց սեասաստ ,
Խաղաց հակառակ :

Ի հա լըծի նըժոյգ ի կառս Կեստորեան ,

Եւ զայն Պարիս խոցէ ի սուր ի նիզակ .

Ի հա յարին ուղղեալ սլանայ նահատակ՝

Ունամեոյն սըլաք :

Սարսուռ յոսկերս Ուեսենացւոյն ընթացաւ
Փութա փրկել զիս , օն , որդեակ սիրասուն .

Դոչեաց , եւ ոչ ի զուր բարբառք բերանոյն

Ի յերկին թըռեան :

Ի խուան սուսերց եկաց քաջազնն անսաղապ .

Ի զեւսորի՝ իւրովք կենօք՝ գընեաց կեանս :

Ուան այն յորդիս իւր դիւցազունս յաւերժեանս՝

Համբաւ յիշէ զայն :

Ի նցին աւուրքն այն . եւ նոր արդ Տրասիթուլ

Ի վեհ գործոց անտի առնու զօրինակ .

Ու առոյգ այնպէս պՃնեալ փառօք հրաշապսակ՝

Հաւուն լինի նման :

Ի ա չափ գընէ ամբաւ գանձուցն հանձարով ,

Օ գուռոզութիւն մերժէ , պատուէ նա զՃեմի ,

Ի ւ Պիերայց ի լուծ վերջին պաճուճի

Ի փունջըս ծաղկան :

Ի եղ՝ յորմէ սկիզբն էառ ընթաց նըժուգաց ,

Ի ա խնդադին զընայ զՃետ , ով Պոսիդոն .

Ու անոյշ կաթէ ի մըտերիմն սիրաձօն

Շաց մեղրածորան :

¹ Պատկեր իւրոյ յաղթութեան , զոր ընծայեաց հօրն :

² Որ է Ցերոն Թագաւոր Ակրականգեայ :